

Նայ այս տեսակի էտէի զիտուած ատեն: — Աւելի պարզեցվ, մեր պատուի ենան ամենէն ներ օրեռու, երբ վասիկան աշխարհի բորոյ քրիստոնէան եակ թութեամս գրի ամանազօր ազգացութիւն մ'ունենալու կազմին սուէր ի կուտար այսոց ևս, մեր ժողովուրդէն ոմանք մտածումը ունեցան երկրորդական կէտերու շուրջ զուուզութիւն, յուսով քաղաքական բարեկաւում, բաց շուտով պարանամթամբ առած, նահանջեցին ինուպէտ: Տուումուն սահայն, երբեք չափուց ցոյց իր հաւատուց տարածման յանքիցը, էնիկիթմաւրեան նախինքներէն վերջ, թուրք-պարական ոստիութիւնց սարսափեամբ շրջանին, երբ Հայաստանի գործութեան ահաւուց ճնածամեթի կ'ապէտք, ևս հաւատառածակ կատար առաջերութիւններուն նորէն շահագործեցին առիթք, քաղաքական զաշտապանութեան, նիւթական նպաստի, տպագործիան, հայրէկ Աստուածառնչի կրտասարակութեան և դպրոց ու ամենէն յետո շուշպայեցի հայոց երազուական նախանձներուն մէջ առարկանական զիւրութեանց խայձեր ցուցնելով կիսանքի զժուարին պայմաններու մէջ տուայտոյ մերայնց, պատարանք երկուուստեք միշտ ի շուտով յաշորց ցոյցին: Առ իրերը կըցան անցնին ազդին իսկ իսկ մատուցէն ընդուռուած գիծէն անգին: Այս է այս զարան զերազրուած այս յարաբերութիւնց ամրոցի չեւթիւնը: Վաւերաբարերը — թշթացութիւնն է չիմիստինի և Հ. Տ. Ժողովոյ, կամ այս վիշտինին և նախշեանին սատին միսինանն միշտէ, արձանագրութիւնը: Հ. Տ. Ժողովոյ կայլին, — ուրոնցմով ժանրաբեռնուած է այս գրքին զերշին մասը, «Կատամարինեան կաթ. հաստատի ի հայութի մէր կարծես տասու անոր, զայս միայն կը Մաստան: Կամ ը բացըզ մերժում մէջպէս ի Մերժիքների կաթոսիկոսի Հոռուուզած մէկ նամակին մէջ, և կամ երկուուստեք սիրալիք յարաբերութիւններու և անինաւութիւններու, ու Հոռումէնն միշտ յանձնագրութիւնն նախշեանին ի հայ առաջելութեան հետապնդելու և մշակելու շայց մօն՝ միութիւնն ողործ: Պարագան շատ աւելի պարզ է Մասկսին կաթոսիկոսութիւնն օրով: թէ՞ նիկոյ ամբարյաւութեան երեսն նորագործութեան եկեղեցին համար Պատուի և կենաց արքունիքը ըստ զիմանեառնեւն, և թէ՞ իրեն և իրեններուն հետ ստէպ տեսակցող պապական ներկայացուցիչներուն ուղած խօսքերուն մէջ չկայ դոյզն նմայ մը զաւանական ինչպատասխանութեան օրով: Քայով իշխոր կաթոսիկոսի առ Մուգէս, իրեն, վարդապետէն աշխարհանի գրուած իսխան աղդամարարութիւնն, անիկա Պոլիս հասած չափականց եակ լուսերու կամ լատինների տառապանական զոյցն ներու մը զաւանական ինչպատասխան թիւն միայն կընայ լինել: Այս պատի միայն կընար ըլլաւ: Հ. Ավինենան քաջ փափէ թէ Մուգէսն, և իր գործակիցներով կազմակերպուած եկեղեցական, վանական, կրթաման և քարոշչական ձեռնարկը սուրէ բառ չէր եթէ ոչ վերկինցագուրով գետ երկու զար առաջ իր բարձրացագուր զարգացմանը վրայ առաջ իր բարձր զարցին, որ Ազգականնաց, Գրամուեանց, Արքունին և Տաթիկ վանքերուն մէջ հոգեբորական

բանակ հասցուցած էր Անդիթոռեանց յարձակումները վերջուննելու համար. Մեծ Անդապատի և իր քոյլ մնասատաներուն կազմակերպիչը շէր ինար տարբեր ուղղութեան հանելի, և Ակնինակի գոյցէ այդ մասին յառաջ քերած զարդարանակն ընդպայմումները՝ ի հանաւակին՝ զայ միայն կ'ապացուցեն: — Վերջին քանի մը զուիներու մէջ Կի խօսուի Մովսէսի և Փիտոմալլի յարաբրութեանից վրայ, առանց բայ մ'իսկ ցըլու այս քրցիչին երթիւն նենցութեանց մասին, ընդհանարակն անհարիելով անոր առաջարկանակ և գրահան ասպարէզներու մէջ արդիւնաւէտ(1) գործունէութեան: «Հայ աշանաւականութեան և Հոռովիմ! Ա. Ա. Առողոյ, այսինքն Զարպայիշի Հայերուն ընծայութիւն խոսացուուած գիրութեանց մասին՝ ի դիմ հաւատոյ, Հոռովիմ մէջ զարպահոց մը բանայուածորենք բասին, որոնք լըջմուկի հուրի խաղեր միայն եղան մինչև վերը. Հոռովիմ մէջ հայերէն տապահութիւն մը մասին, որ կար արգէն Հայոց մէջ աշանաւակն զուածքներ միայն տարածութեան համար իսկ երբ առաջարկներ եղան անիկ հայերէն Աստուածաշունչ մը հրատարակելու, զաւանական ասարկութիւններ նորոն խափանեցին զայն: — Վերջին զուուն և Էլլուսէս կաթողիկոս իրենք մատենապար յառաջ կը ըերուի Տաթիկացոյ զգայուն մէկ պրեգը իր Առուցին Սրբագիսն Ռւահայեցոյ մահաւան վրայ, գրաւած՝ անշուշուած երիտասարդ հասկին. արձակ և տաղասափեալ կտորներով հաներդանքի մը կը յաշողուն այլքորեննան Խախատառութեամբ զաւարուած երկուոց տաներ, զարձաւ իսաւան վերջաբանով մը սրտառու և զուլոր զգացումներու վերցիկ հրատասաւ մը, որ գրեթե ընատուր չնորոք մը կը մատանչէ ափարա: — Անսամբասիութիւնն ուշ Ա. Ամսարայիշ մէջ հրատարակուած առան ՀԱկնենան անոր վերջ զրած էր Մօվսէսի Նկատմամբ իր անխառն զմայլունքը յախսուած գերցիկ զուատասաւ մը, ննակարագրի վերնազրին տակ: Այդ էջը հանդիրն մէջ փիտազրաւած են Ա. Մասին հինգը (էջը 1-ին-15-րդ): Այժմ, Ռւահայեցոյն ի գովեան Մովսէսի զամ սրտագրաւ տաղերը, զուած իրու փակում բարու գործին, այլապէս տպաւորիչ հ'ընծաւ, ին իրեն նութեառած այս գիրքն ամբողջ:

ወይምናገድ ተብሎ አገልግሎት

* Արդարութիւնը միւս առաջինութեանց
զիսութիւնն է : (Մարկոս Աւբելիոս)

* Ουτέρ γιαφρωδιώνήστερ կը տաի, խնցու-
կանորդինք յափսակն զերազանորդինեւ-
կ կ'ապիհովէ, արդառորդինք միայն կը պատ-
րասէ բացուակն աշխատանքորդինեւրա
(Անկուն 1 է ա)